

ԿՈՐԻԻՆ ԵՒ ԽՈՐԵՆԱՑԻ

Գ.

Նախորդ յօդուածով ցոյց տուած էինք թէ մեր պատմութեան շատ կարեւոր, բաղդորոշ մէկ շրջանին (384 — 444) զէպերուն, որոնց մէջ են գրեթէ զիւր, Ս. Գրքի եւ ուրիշ եկեղեցական գրքերու թարգմանութիւն, հայ մատենագրութեան սկզբնաւորութիւն, Հայ ազգի ինքնագիտակցութիւն, ունինք երկու մատենագիրներու պատմուածք, առաջին՝ Կորին, ե երկրորդ՝ Սորենացի: Ասոնց հետ չենք թուեր Ղազար Փարպեցին, որ Կորինէն կէս դար վերջը գրած է, եւ իր տուած տեղեկութիւնները անկէ առած ըլլալը յայտնապէս եւ բարեմտօրէն կը խոստովանի:

Կորինի եւ Սորենացիի պատմուածքները զուգահեռ կ'ընթանան, եւ կը պարունակեն բազմաթիւ զուգակշիռ հատուածներ, պարբերութիւններու, բառերու (մերթ նոյն, յաճախ հոմանիշ) նմանութեամբ: Համեմատութիւնը հարկադրիչ է: Անհրաժեշտ է որոշել թէ երկուքն ալ կրնա՞ն հաւասարապէս աղբիւր նրկատել, նոյն հաւասարմութիւնն ունենալ, թէ կարելի՞ է երկուքին աւանդածները նոյն աստիճան վաստակելի նկատել, եւ մէկին հազորդածը միւսով լրացնել: Թէ ոչ, փոխառութիւն, բանաքաղութիւն, կա՞յ, եւ եթէ հաստատուի աս, որո՞նք կը պատկանի առաջնութիւնը, աղբիւրի հանգամանքը. հետեւաբար կատարեալ հաւատարմութիւնը: Առաջին ակնարկով, Կորինի արժանիքը գերադասելի կ'երևի: Կորին աշակերտն էր Մաշթոցի, զոր իր հայրը կ'անուանէ, ժամանակակից է, «ակնատես», «առննթերակաց», «լըսող» կը յայտարարէ ինքզինքը: Իր մատենիկը, «Վարք Մաշթոցի»ն, գրեց՝ մեծ Ուսուցողին մահէն 4—5 տարի ետքը միայն երբ ամէն բան իր յիշողութեան մէջ թարմ էր դեռ, երբ մեծաշուք յուզարկաւորութենէ մը ետքը՝ իր աշակերտներէն հազարապետ Վա-

հան Ամատունի աւագ նախարարը. իր ծախքով՝ սքանչելի մատուռ մը կանգնել տուաւ ե հոն փոխադրել տուաւ զայն «ի հանդիստ», ու նիւթակերտ յիշատարանէն ետքը, խորհուեցաւ մեծ վաստակաւորին բարոյական յիշատակարան մը եւս ունենալ, այն է իր կենսագրութիւնը («Վարք»ը): Առ այս հրաման եկաւ Կորինի՝ Յովսէփ Կաթողիկոսէն (նոյնպէս Մաշթոցի աշակերտ), եւ ուրիշ աշակերտակիցներուն ալ քաջալերանքով Կորին ձեռնարկեց գրել: Աշակերտներուն մէջ կը գտնուէին ոչ միայն եկեղեցականներ (որոնցմէ շատեր մեծ զիրք ու անուն ստացան, եւ ամանք գրական երկեր ձգեցին, ինչպէս Յովսէփ, Յոհան, Եզնիկ, Ղեւոնդ, Սահակ, Անանիա Կայլը) այլ եւ բարձրաստիճան աշխարհականներ, ինչպէս Վահան Ամատունի, Համազասպ Մամիկոնեան նախարարները, են: Այսպիսի յետմահեան կրկնակ պատիւ, որ՝ պէտք է դիտել՝ շարուեցաւ նոյն իսկ իր խորհրդակից եւ զործակից «Մեծն Սահակ»ի, պայծառ կը ցուցնէ թէ իր ժամանակակիցներուն աչքին ս'ըբան բարձր ու գերակշիռ կ'երևէր իր կատարած զորքը, մինչ Սորենացի կը յամառի Սահակին ստորադաս ներկայացնել զայն: Բայց, Կորինի համեմատ, Մաշթոց էր առաջին խորհրդը յղացողը, գրեթէ հնարողը, եւ ուսուցողը (վարդապետ կը նշանակէ ուսուցող, արդեան ժամանակի professeur):

Կորին՝ իր մատենիկին վերջաւորութեան մէջ իրաւացի ինքնավաստակութեամբ կը շեշտէ թէ ինք «ոչ թէ հին լուրերէ տեղեկանալով», ինքնիրմէ հարտարելով իր խօսքերով «սուտապատում» գրած է իր «հօր» վրայ, այլ համառօտ վեր անուելով «նշանաւոր զիտցուածներէ» որոնք «ոչ միայն մեզ, այլ եւ այս մատենը կարդացողներուն յայտնի են»: Այսքան յստակ եւ բացորոշ հա-

ւաստում մը, երբ զեռ ողջ էին Մաշթոցի բազմաթիւ աշակերտները եւ հրամանը տուող Յովսէփ կաթողիկոս՝ որոնց աչքէն, քննութեան հարկաւ պիտի անցնէր մատենիկը, եւ որ եւ է վրիպածք, զանցառութիւն, անճշդութիւն (թո՛ղ սուտ, կամ ինքնահնար ճարտարանք) խտաւ պիտի դատաւեառուէր ու գրողը հրաւիրուէր ուղղելու, ծայր աստիճան դժուարին, եթէ ոչ անկարելի, կը կացուցանէ Կորիւնի աւանդածին հաւատարմութիւնը խընդրոյ տակ ձգել, կամ անոր հետ չմիաբանող որ եւ է կէտ ուրիշ պատմագրէ՝ իբր հաւասար ընդունիլ:

Տեսանք նախորդ յօդուածով, եւ պիտի տեսնենք շարունակութեանը մէջ այս յօդուածին, թէ Խորենացի համարձակած է կարեւոր կէտերու մէջ Կորիւնի ընդդիմախօսել, եւ իրեն սեփական յաւելումներ յերկուրել՝ այնքան էական որ, եթէ ստոյգ ըլլային, պատմական հիմք ունենային, կարելի չէր որ Կորիւն զանոնք զանց ըրած ըլլար:

Պէտք է նկատի առնել թէ Խորենացի, իր իսկ յայտարարութեամբ, Մաշթոցի եւ Սահակի մահէն ետքը դարձեր է Հայաստան՝ առ նուազն 25 տարեկան՝ իր ուսումնական ուղեւորութենէն, իր պատմութեան ձեռնարկեր է ձեռունի հասակին մէջ, այսինքն զոնէ 65-70 տարեկան եղած ատեն, ուրեմն իր դարձէն զոնէ 40 տարի ետքը, իբր 485ին, մինչդեռ Կորիւն ամենէն ուշ 445ին զրած է, (պէտք չունինք քննելու հոս Խորենացիին շատ աւելի ուշ՝ վեցերորդ դարուն վերջերը կամ եօթերորդին՝ զրած ըլլալուն հարցը՝ որ այնքան զօրեղ փաստեր ունի իրեն ի նպաստ): Բաւական է մտադիր ընել տալ թէ Խորենացիի պէս բազում գրքեր պրպտած մատենագիր մը այդ 40 տարիներուն մէջ չէր կրնար չհանդիպած ըլլալ Կորիւնի մատենիկին պէս կարեւոր գրքի մը, որ ձեռքէ ձեռք կը պտըտէր, եւ որուն համար Ղազար Փարպեցիի պէս սրամիտ, ան-

կողմնակալ եւ անկեղծ մատենագիր մը կ'ըսէ թէ Կորիւնի «այդ ցանկալի մարդուն» պատմութիւնը «բազում անգամ կարգացեալ» եւ հաւաստեալ տեղեկացած է անկէ: Ուրեմն Կորիւնի մատենիկը տակաւին Երգ գարու վերջին քառորդին՝ գոյութեան մէջ, գործածութեան մէջ էր, եւ անձանօթ չէր Խորենացիին ո՛չ մատենիկը եւ ո՛չ ալ Կորիւնի անձը, որուն անունը կը յիշէ, թէպէտ մէկ անգամ միայն, անոր Ղեւոնդի հետ Բիւզանդիոն երթը պատմած ատեն: Իսկ անոր մատենիկը գործածելով հանդերձ (այլափոխութիւններով, յաւելումներով, ըստ իր սովորութեան) անյիշատակ թողուլը՝ Խորենացիի ո՛չ բարեմբտութեան եւ ո՛չ ալ հաւատարմութեան ի նըպաստ է: Թերեւս Ագաթանգեղոսէ ետքը միակ մեծ հաւաստի պատմագիրը հանդիսանալու փառասիրութենէն զրդուելով է որ կ'ընէ այդ անտեսումը, ինչպէս անտես ձգած է նաև Փաւստոս Բիւզանդացին որմէ քաղած է նոյնպէս:

Կը մնայ ուրիշ հարց մը քննելու: Արդեօք կարելի՞ է ենթադրել թէ Խորենացի ուրիշ աղբիւրէ կամ ուրիշ աւանդութենէ առած ըլլայ յաւելումները, — խօսքը չենք ընել Կորիւնի հետ չմիաբանող կէտերուն, որովհետեւ, ինչպէս բացատրեցինք, հոն ուր նոյն նիւթին վրայ հակառակող կայ Կորիւնի, հարկ է Կորիւնի հեղինակութիւնը զերակշիռ նկատել անվրէպ, ըլլայ ընդդիմախօսը Խորենացի կամ ուրիշ ո ե է պատմագրոյ:

Հիմա անցնինք երկու պատմագիրներուն զուգակշիռ հատուածներուն համեմատութիւնը շարունակելու, սկսելով Խորենացիի Ծ. Գ. զլիսէն որուն մակագիրն է «Յաղագս Մեսրոպեան նշանագրոց ի վերնոյն տուելոց շնորհաց»:

Իմաստէլեան գիրքը առնելով Հարէլէն, Սահակ եւ Մաշթոց թագաւորէն փոքրիկ տրգաք կ'ուզեն նորագիւտ գրերով վարժելու:

Կորիւն

Խորենացի

Եւ իբրև ամա երկու կարգեալ զփարգադրուածութիւն իւր (ուսուցչութիւն) նովին նշանագրովք առնէր: Իսկ իբրև ՚ի վերայ հասեալ թէ չեն բաւական նշանագրերն ողջ ածել-գտելոյրոյս եւ վերայ հայերէն լեզուոյն, մանաւնդ զի եւ նշանագիրքն իսկ յայոց գորութեանց թողեալք եւ յարուցեալք գիտեցան, յետ այնորիկ դարձեալ կրկին անգամ ՚ի նոյն հոգս դատնային:

Որոց (Սահակ եւ Մեսրոպ) ուսեալ եւ թեւածելով ընդ նոսա տղայոց զամս ստիւտ, տեղեկացեալ զխտացին ոչ լինել բաւական այնու նշանագրովք ստոյգ հոլովել զհեղինայ բոսից հայկականաց հագներգարք՝ մուրացածոյիւն այնուիկ գժարութեամբ:

Սորենացիի բանաբաղելը եւ համառօտե-
լով, ձեւափոխելով, հոմանիշներ գործածելով
ծպտելու ջանքը ակնյայտ կ'երեւի համեմա-
տութենէն.

- ամս երկու = զամս սակաւս
- 'ի վերայ հասեալ = տեղեկացեալ գիտացին
- ողջ ածեկ զսիւղորայս = ստոյլ հոլովել
- եւ զկապս հայերէն լեզուին = զհեզենայ բառից հայ-
կաղանայ
- նշանադիրքն յայլոց գտրութեանց = մուրացածոյ գծա-
գրութեամբ

Աւելագրութիւն՝ Սորենացիի կողմէ «թե-

Կարիւն

Պաղայր զնայր 'ի հինգերորդ ամի Վառձապհոյ
արքային Հայոց, եւ երթեալ հասանէր 'ի կողմանս Ա-
բամի, 'ի քաղաքս երկուս Ասորոց, որոց առաջինն Ե-
ղեսիա կոչի, եւ երկրորդն՝ Ամիգ անուն. (եւ ամիջա-
պէս կը յարէ) ընդ զէմ լինէր (կը ներկայանար) Սուրբ
Եպիսկոպոսացն որոց առաջնոյն Բաբիլոս անուն (զըր-
շապիրը Բաբիլոս անի խոնորարուած, Բ եւ Բ տառերուն
դիւրին շփոթմամբ) եւ երկրորդին՝ Ակակիոս: Եւ բա-
զում մեծարանս ցուցեալ հասելոցն ընդունէին: Իսկ
աշակերտասէրն վարդապետին զտարեալան ընդ իւր
յերկուս բաժանեալ, զոմանս յԱսորի գտրութիւն կար-
գէր, զոմանս յունական գտրութիւնն (եղեսիոյ մէջ).
անտի 'ի Սամուսասական քաղաքն զուժարէր (յետոյ 'ի
մի վայր կը բերէր):

Այս երկու հատուածներու համեմատու-
թեան մէջ ուշագրաւ տարբերութիւն կայ --
Կորիւն պարզաբար կը պատմէ Մաշթոցի
Միջագետք իջնելը եւ երկու պիսաւոր քա-
ղաքներուն մէջ՝ Ամիտ (Տիարպէքիր) Ակա-
կիոս Եպիսկոպոսին ու Եղեսիա (Ուրֆա) մե-
ծանուն Բաբիլոս (Raboula) Եպիսկոպոսին
այցելելը, որոնցմէ բազում մեծարանք կը
գտնէ. բայց ուրիշ ոչինչ: Իսկ Սորենացի
կ'ընդլայնէ օտարոտի գրուագներով. իւր թէ
Մաշթոց նախ Դանիէլի մօտ կ'երթայ տես-
նելու համար թէ առջի ստացածէն աւելի բան
մը կրնա՞յ գտնել, եւ չի յաջողիր, ու կ'եր-
թայ Եղեսիա Պղատոն անուն ճարտասան հե-
թանոս մը կը գտնէ՝ զիւանին վերակացու,
աս ալ հայերէն ստրվիլ կը ջանայ, չ'օգտուիր

լածելով» (հետորական) «հազներգաբար»
(ճարտասանութիւն, - այս բառը Պղատոնի Օ-
րինաց Գրքին թարգմանութեան մէջ կայ գոր-
ծածուած, հաւանօրէն նոյն Սորենացիէն): Սո-
րենացին շատ կը սիրէ իր հետորական ար-
ուեստին տիրացած ըլլալը ի ցոյց զնել:

Կորիւն կը շարունակէ պատմել թէ կ'ո-
րոշուի հրամանաւ արքային եւ միաբանու-
թեամբ Սահակի, այս անյաջող փորձէն ետքը,
որ նոր հետախուզութիւններ եւ ջանքեր ընե-
լու համար Մաշթոց վերստին ուղեւորի, եւ
ճամբայ կ'ելլէ հետը աննկով կարգ մը աշա-
կերտներ: Կորիւն՝ ժամանակակից ըլլալով՝ կը
ճշդէ ժամանակն ու տեղը:

Խորհնացի

Չկնի այսորիկ ինքին Մեսրոպ իջեալ 'ի Միջագետս
հանդերձ աշակերտօք [աս նոյն Դանիէլ, եւ ոչ աւելի
ինչ գտեալ քան զառաջինն, անցանէ եւ յեղեսիա առ
Պղատոն ոմն՝ ճարտասան հեթանոս՝ իշխան դիւանին:
Եւ նորս խնդութեամբ ընկալեալ, եւ զոր ինչ միտնգամ
'ի միտ առնոյր բան հայերէն՝ յանձն առեալ, եւ շատ
ջանացեալ եւ ոչ օղտեալ, զողիտութիւն խոստովանեաց
հետորն, եւ զայլ ոմն սակով յոյժ հասու՝ վարդապետ
իւր եղեալ յառաջադոյն, «Եւ սպա տեալ զճարտարացն
զրեան 'ի նոյն դիւանէն Եղեսիայ, եւ զնացեալ Քրիստո-
նէսութեան հաւատաց, որոյ անուն Եպիսիանոս, զոր
խնդրեալ զացես՝ յցուցանել զփոփարդ քո»:]

Յայնժամ Մեսրոպայ օղտականութիւն 'ի Բաբիլոս
Եպիսկոպոսէ գտեալ: Եւ անցեալ ընդ Փիւնիկէ 'ի Սա-
մոս դիմէ, բանգի Եպիսիանու վճարելով զկենցաղս՝
թողեալ լինի աշակերտ մի անուանեալ Հոսիփանոս հրա-
շալի արուեստի. Հելլէն զբնութեան որ 'ի Սամոս էր
միայնացեալ:

ու չի կրնար օգնել, կը զրկէ Մաշթոցը իր
նախկին ուսուցչին՝ Եպիսիանոսի մը, բայց
Մաշթոց ասոր մեռած ըլլալը տեսնելով՝ կը
հարկադրուի որ Փիւնիկէէն անցնելով Սամոս
կղզին դիմէ, Եպիսիանոսին ձգած մէկ ա-
շակերտը՝ Հոսիփանոս անուն՝ գտնելու որ Սա-
մոս միայնացած է եղեր: Հարկ կա՞յ ըսել թէ
շատ կասկածելի է այս ամէնը — երկրորդ
այց Դանիէլին, Պղատոն, Եպիսիան, Բաբիլո-
սէն օգնութիւն գտնել (ի՞նչ տեսակ, եւ ի՞նչ
բանի մէջ) եւլն, որոնց եւ ոչ մէկուն խօսքը
կ'ընէ Կորիւն: Մեր կասկածները ա՛լ աւելի
ուժ կը ստանան՝ տեսնելով Սորենացիի այս
պատմութեամբին մէջ ամենախոշոր սխալ մը,
այն է Կորիւնի Սամուսատին տեղ (Samosat
Եփրատի վրայ, յայտնի կեղբոններէն մէկը

հեղին մշակութի) հեռու փրկելիցն անցնելով Սամս կղզին: Սխալը կարելի չէ վերագրել զբնակիւններու անհամարժեքան, խանդարման եւայլն, որովհետեւ սխալը բնական փրկելիցն կայ կից: Անխուսափելի է հետեւութիւնը թէ Սորենացի կարգալով Կորիւնի մատենիկին մէջ «քաղաքն Սամսացւոց», այս անունին արմատ առեր է Սամս, փոխանակ

ստոյգ արմատին՝ Սամսատ: Սորենացիի Կորիւնի մատենիկն իր առջեւ ունենալը, բանաքաղելը վճռականորէն հաստատող սակէ աւելի զօրաւոր ապացոյց երեւակայել զընտար է:

Շարունակենք համեմատութիւնը՝ գիրերու գիւտին զալով:

Կորիւն

Խորհնացի

Եւ նորա՝ իւրովք հուսարովք՝ զոմբրտիանն առաջի եղեալ զաղօթն եւ զաքնութիւնս, եւ զպաշտանս արտասուլիցս, զխոստմբութիւնս, զհոգս աշխարհահեծս... եւ այնպէս բազում աշխատութեանց համբերեալ վասն իւրոյ աղղին բարեաց ինչ օճան զտանելոյ: Որում պարզեւէր իսկ զիճակ յամենայնորհոցն Աստուծոյ՝ հայրական շփուն ծնեալ ծնունդս նորոզ եւ ըսքանչիւ՝ սուրբ աջովն իւրով՝ նշանադիրս հայերէն լեզուին: Եւ անդ վաղվաղակի (յեղեսիա) նշանակեալ՝ անուանեալ եւ կարգեալ յօրինէր սիզորայիւք եւ կապօք:

Եւ ապա հրատարեալ յեզրիտողոսացն սրբոց, հանգերձ օգնականօք իւրովք իջանէր ՚ի քաղաքն Սամսացւոց, յորում մեծապատիւ իսկ յեզրիտալոսէն եւ յեկեղեցւոյն մեծարեալ լինէր: Եւ անդէն ՚ի նմին քաղաքի զընչ ոմն Հեղինական դարութեան Հոռոփանոս անուն գեւեալ, որով զամենայն ընտրութիւնս նշանադրոցն զնորազոյնս՝ զկարճն եւ զերկայնն, զստանձինն եւ զկրկնաւորն միանգամայն յօրինեալ եւ յանկուցեալ:

Դարձեալ մեծ տարբերութիւն երկու պատմութեանցն յորում միջեւ, Կորիւնը բնական, հետեւեական, իսկ Սորենացիինը հրաշահիւս, եւ անհասանական:

Կորիւն կը պատմէ թէ Եղեսիոյ մէջ ոչ ոքէ օգտուելով, (ոչ Բարուլասէ, եւ ոչ Պղատանէ, եւ ոչ ալ Եպիփանի կամ անոր աշակերտ Հոռոփանոսի զբկուելով) ինքը կը դիմէ ազօթքի, տքնութեան, խստամբերութեան, եւ բազում յոգնութիւններու տողալով վերջապէս իրեն բազզ կը պարգեւի Աստուծմէ՝ իր սուրբ աջովը ստեղծել նոր եւ սքանչելի ծնունդ նշանադիրներ հայ լեզուի: Եւ հոն Եղեսիոյ մէջ իսկոյն կը նստի կը նշանակէ, կ'անուանէ, կարգով կը յօրինէ վանկերով ու կապերով: Եւ այս ամէնը ընելէ ետքը Եղեսիայէն կ'երթայ Սամսատ. ու հոն յոյն գրերու գեղագրիչ մը կը գտնէ Հոռոփանոս (1) անուամբ

Աս սա (Հոռոփանոս ՚ի Սամս) երթեալ Մեսրոպոյ, եւ յայտ եւս անշահ մնացեալ, յաղօթս ապաւինի եւ տեսանէ... (մաքի յափշտակութեան մէջ, ենթադրուողական վիճակի մէջ) թաթ ձեռին աջոյ՝ զբելով ՚ի վերայ վիմի Ա, Ե, է, Ը, Ի, Ո, Ի, զի որպէս ՚ի ձեան վերջը գծին կուտեալ ունէր քարն, եւ ո՛չ միայն երեւութացաւ այլ եւ հանդամանք (կերպարանք) ամենայնին՝ որպէս յաման ինչ ՚ի միտս նորա հաւաքեցաւ: Եւ յարուցեալ յաղօթիցն ետեղծ գնշանադիրս մեր, հանգերձ Հոռոփանոսի կերպածեալ զղերս Մեսրոպոյ սո ձեան պատրաստ էն:

(ոչ թէ ասոր յատուկ յանձնարարուելով) եւ իր հնարած գիրերը ձեւակերպել, գատել, դասաւորել կուտայ: Ուրիշ ոչինչ կը սպասէ կամ կը գտնէ Հոռոփանոսէն:

Իսկ Սորենացի կ'ուզէ որ Մաշթոց Հոռոփանոսի դիմէ ի Սամոս, անկէ յուսալով հայ գրեր, բայց այս ակնկալութեան մէջն ալ յուսախաբ կը մնայ, օգուտ չի տեսներ («անշահ մնացեալ»), եւ ազօթքի ապաւինելով (տքնութեան, խստամբերութեան, բազում յոգնութեան խօսք չկայ) ոչ արթուն ոչ քուն՝ տեսակ մը յափշտակութեան մէջ, կը տեսնէ աջ ձեռքի թաթ մը որ իբրեւ թէ վէմի վրայ կը գրէ հայ լեզուի եօթը ձայնաւորները, ամբողջը՝ իրենց կերպարանքովը տպաւորուելով Մաշթոցի մաքին մէջ: Եւ այս յափշտակութեան ազօթքէն ելլելով կը ստեղծէ մեր գիրերը, Հոռոփանոսի ձեռքով կերպածեալով դանոնք: Մաշթոցի՝ ի՛ր սուրբ աջը կը դառնայ

1) Կորիւնի մէջ «գրիչ ոմն Եղեսիական դպրութեան անմշան ակնարկութիւնը խորենացի կը չափազանցէ «հրաշալի արուեստիւ

Եղեսի գրչութեան», ինչ ո՛ւ միայնացեր է այդպիսի հրաշալի արուեստաւոր մը:

Սորենացուցն քով հրաշքով երևութացեալ աջ ձեռքի մը թաթը: Կորիւնի մէջ Մաշթոց կը բաղաւորուի ստեղծել՝ իր սուրբ աջով՝ զիրերը, եւ հոն (Եղեսիա) իսկոյն կը նշանակէ, կ'անուանէ, կը յօրինէ, այնպէս որ մնացեալը լոկ գեղազրիչի գործ է, երկայնը կարճը գատել, դասաւորել: Եւ Եղեսիայէն՝ ուր եղաւ իսկապէս գիւտը, կ'երթայ Սամոսատ, ուր տեղի ունեցաւ կերպածեւումը, դասաւորումը, եւ որ աւելի նշանաւոր գէպքն է, առաջին թարգմանութիւնը (Առակաց Գիրք) և առաջին հայատառ զրուածը: Սորենացիի համեմատ, Սամոս կղզիին մէջ եղաւ զիրերու հրաշաւոր զիւան ալ, թարգմանութիւնն ալ, զրուածն ալ, եւ ինչ որ ամենէն անհատատալին է, իբր թէ ամբողջ հին կտակարանի զրքերը («զքսան և երկու յայտնիս, այսինքն երբայական այբուբէնքին քսան երկու տառերով ճանչցուած հին կտակարանի քսան երկու զիրքերը») հոն Սամոսի մէջ իր երկու աշակերտներուն հետ կը թարգմանէ, մինչդեռ Կորիւն բացորոշ կ'ըսէ թէ իբր սկընաւորութիւն Առակաց Գիրքը թարգմանեց եւ նորագիւտ հայ տառերով ի զիր առաւ: Ամբողջ հին կտակարանի թարգմանութիւնը կը պահանջէր երկար տաժանելի աշխատութիւն, և խորունկ հմտութիւն յունարէնի, զոր միայն Սահակ Կաթողիկոս ունէր, եւ որուն մէջ կը զլէր կ'անցնէր ամէնքը, Ղազար Փարպեցիի վկայութեամբ: Եւ պէտք է խորհիլ թէ Մաշթոց կը փութար կը ճեպէր ընտանաբար իր յաջողուածը առաջին փոքր նմուշով ժամ առաջ տանիլ Հայաստան ներկայացնել Սահակ Կաթողիկոսին, արքունիքին, հրճուանք խնդութիւն բերող աւետիսը տալ: Կարելի է՝ վայրկեան մը իսկ տարակուսիլ թէ այս երկու պատմուածքներէն ո՛րն է արժանահաւաքը, եւ ո՛րն է մերժելին:

Սորենացիի պատմուածքին մէջ միակ կէտը որ կրնայ քիչ շատ հաւանական համարուիլ, Մաշթոցի հնարած զրերուն՝ հայ լեզուի եօթը ձայնաւորները ըլլալն է, որ հաւանական է միայն եթէ Դանիէլեան զիրերը հայերէնի գրութեան համար ձայնաւորներէ զատ ուրիշ պակաս տառ չունենային: Ասի խնդրական է: Կորիւն կ'աւանդէ թէ Մաշթոց «ձընեալ ճնունդս՝ ... սուրբ աջովս իւրով՝ նշանագիրս հայերէն լեզուին» առանց մասնաւոր «նշանագիրներ» որոշելու նշանակելու: Դանիէլեան զիրերուն համար «ուրիշ լեզուի զի-

րերէն՝ թագուած յարութիւն առած» ըսելը կը թուի նշանակել թէ օտար լեզուի պատկանող այդ զիրերը Հայոց մէջ գործածութենէ ինկած (թագուած) մոռցուած էին, և նորէն երեւան բերուեցան Դանիէլի ձեռամբ: Ուրեմն ստորական լեզուի (syriacque) զիրերը չեն ասոնք, որոնց չի յարմարիր «թագուած բառը: Առ աւելի կը պատշաճի պահլաիկ լեզուի զիրերուն: Եւ պահլաիկ այբուբէնքի մէջ կան բազմաթիւք ևս որ կը պակսին հայերէնի գրութեան համար և զորս պէտք է նաեւ ստեղծէր (ճնէր) Մաշթոց: Ուրեմն Սորենացիի տուած այս տեղեկութիւնն ալ ընդունելու մէջ զգոյշ ըլլալու ենք:

Կորիւն կը պատմէ թէ Մաշթոց զրերու զիւտը եւ Առակաց Գիրքին թարգմանութիւնը զլուխ հանելուն կը փութայ դառնալ Հայաստան իր աշակերտներով եւ հետն առնելով Սամոսատի (ո՛չ Սամոսի) եպիսկոպոսէն նամակներ, կը բերէ Եղեսիա քաղաքին մեծանուն եպիսկոպոսին Բարիլասի, կը ներկայացնէ իր նորաստեղծ զրերը ասոր եւ միւս նշանաւոր եկեղեցականներուն որոնցմէ ընդունուէր էր առաջ, եւ ամենէն կ'ընդունի մեծ գովեստ, եւ հոգելից ուրախութեամբ կ'անապարէ դառնալ Հայաստան: Երբ կը մօտենայ վաղարշապատ՝ թագաւորական քաղաքը, իմաց կը տրուի թագաւորին և Սահակ Կաթողիկոսին որոնք՝ իրենց հետ առած նախարարական աւագանիին բազմութիւնը՝ կը զիմաւորեն սքանչելիին Մաշթոց երասխի ափին, ցանկալի ողջոյնով, մեծ ցնծութեամբ, բարձրագոյն օրհնութեամբ միասին քաղաք կը դառնան եւ տօնական օրերու պէս ուրախութեամբ կ'անցընեն: Հոյակապ յաղթողի մը, աշխարհաշէն բարերարի մը (որ էր իսկ ստուգիւ) վայլող այս մուտքը, ընդունելութիւնը լուսթեամբ կ'անցընէ Սորենացի, ոչինչ ակնարկութիւն՝ Մաշթոցի եղած պատուին ու հանդէսին, ներքողի բնաւ նշմարանք, բառ, կէս-բառ չունի Սորենացի որ, եթէ ուզէր, կրնար ասպարէզ տալ իր հետարական արուեստին, կամ զէթ Կորիւնէն ծայրաքաղ ընելով, համառօտ յիշատակութիւն մը ընել ճարտարօրէն, ինչպէս ըբած է ուրիշ տեղեր: Կորիւն, ընդհակառակն, անչափօրէն ողեւորուած, խանդավառուած, գովքի բարձրագոյնը կը հիւսէ, ոչ միայն Մաշթոցի զոր հրաշագործ Մովսէսի կը հաւասարացնէ, ու զրերուն զիւտը՝

Սինայի բարձունքէն բերուած աստուածային պատուիրաններու տախտակին, այլ և Հայոց աշխարհին, զոր «երանելի, ցանկալի, անպայման սքանչելի» կը հռչակէ, Մաշթոցի դիւտով կարելի դառնալով օժտել զայն հայաբարբառ Ս. Գիրքով: Խորենացի յօժար չ'երեւիր այս պատեհով զրուստիք ընծայել, եւ որ աւելի զարմանալի է, օտարագրի, մանաւանդ յոյն եպիսկոպոսներէ (օրինակ, Մելիթաինէի Ակակիոս եպիսկոպոսէ) Մաշթոցի ընդունած պատիւն ու զովեստն ալ զանց կ'ընէ յիշել: Բայց այս զանցառութիւնը թերեւս զխտումնաւոր է, զի Խորենացի հաստատ միտքը զրած է պատմել թէ յոյն վերակացուներ (Յունաց բաժնին մէջ) պատուով չեն ընդուներ Սահակը, «այնքան ատեցեալ զմեզ մինչեւ զնշանագիրս անգամ ոչ ընկալան զորս երբ նոյն այր (1) զոր առաքեցի առ Ձեր Բարերարութիւնդ» (ինչպէս կը զանդատի Սահակ իր կարծեցեալ նամակին մէջ առ թէոզոս): Նշանակելի է Սահակի այս թեթեւ, պատշաճից դէմ և զոյգն շքադիր ակնարկութիւնը Մաշթոցի զոր կ'ընէ օտարագրի մը եւ մեծ ինքնակալի մը զրած նամակին մէջ, իբրև թէ հասարակ սոսկական մը ըլլար «այն

մարդը զոր զրկեցի Ձեր Բարերարութեան որ բերեր էր նշանագրեր»: Թշնամանք մը համարելի է մեծանոցի Սահակին վերագրել այսպիսի անշնորհ ակնարկութիւն հայ զրեքը խորհողին ու զտողին, որ եթէ ստոյգ ըլլար, ստոր նախանձէ ազգուած միայն կրնար բուռիլ:

Խորենացի հարեւանցի՝ ամենակարճ եւ ամենապարզ բառերով կը յիշէ Մաշթոցի պատմական մեծահանգէս մուտքը Հայաստան՝ նորագիւտ զրեքը ի ձեռին. «ընդ այն ժամանակս եկեալ Մեսրոպայ եւ ըրեալ զնշանագիրս մերոյ լեզուիս» միայն կ'ըսէ Խորենացի ու կ'անցնի պատմելու անոր ուսուցչական, առաքելական (missionnaire), աւետարանողական գործունէութիւնը: Սակայն, ասոր մէջ է որ պիտի տեսնենք թէ ս'ըբան թերի, խանգարուած, խառնակ է այս պատմութեամբը, որ, Կոբրենէ բանաքաղելուն հակառակ, շնորհիւ իր «կամամտածական» (իր բառով) այլափոխութեանց՝ այնքան պղտոր, անկարգ, աւելարան, անբնական է որքան Կորիւնի պատմութեամբը յստակ, բնական, հետեւական, ուրեմն եւ արժանահաւատ:

Կորիւն

Խորենացի

Յայնժամ վաղվաղակի հրաման առեալ (Մաշթոց)՝ ի թուաւորէն սկիզբն առնելոյ զխոստաղութ կողմանս Մարաց (Ատրպատականի) որք ոչ միայն վասն զխառն ստանալիք բարոցն ճիւղաղութեան, այլ և վասն խեցրեկազոյն եւ խոշորագոյն լեզուին՝ զժուարամատոյցք էին, առ ՚ի յարդարել եւ զնոսա հարանչ ամանցն ծնունդատեալ պարզասոս՝ հոտորարանս, կրթեալս աստուածատուր իմաստութեանն ծանօթս կացուցանէին:

Եւ հրամանաւ Վառժշտպէսոյ և մեծին Սահակայ (միշտ Սահակը չի մոռնար խառնել զորձին) ժողովեալ մանկունս... եւ զզրոցս կարգեաց յամենայն գաւառս, եւ ուսոյց զբնաւ կողմանս բաժնոյն Պարսից բայց ՚ի Յունաց մասնն, սրբ ընդ ձեռնադրութեանն տուգանեցան՝ վիճակեալ յաթոնս Կեսարու վարել յանական զպրութեամբ եւ ոչ ասորով: (Ուրկէ կը հետեւի թէ Հայք՝ մեծն ներսէսէ ետքը, Կեսարիայէն եկեղեցականօրէն անկախ հռչակելով ինքզինքնին, Յունաց բաժնին մէջ զանուոյ Հայերը դատապարտուեցան յոյն զրեք զարժանել, եւ ոչ ասորի, ինչպէս առաջ, բայց սսի բ'նչ զորձնի կայ զրեքու գործածութեան հետ): Կորիւն չի վրտար բնաւ արդէք հայ զրեքու գործածութեան դէմ Յունաց բաժնին մէջ:

Եւ ՚ի ձեռն առեալ այնուհետեւ աստուածագործ մշակութեամբ զաւետարանական արուեստն ՚ի թարգմանել, ՚ի զրեւ եւ յուսուցանել. (բաղում յօժարութիւն ՚ի վարդապետութենէն էր գտեալ)

Իսկ Մեսրոպայ երթեալ յաշխարհն Վրաց սանէ եւ նոցա նշանագիրս՝ տուեցելովն ՚ի վերուստ շնքիաւն (Կորիւնի ռոսա շնորհեցելոյ նմա ՚ի Տեսանէ՞ին հոմանիշներով ձեւափոխութիւնը) եւն:

(Խուժաղում Մարաց... Խեցրեկազոյն եւ խոշորագոյն լեզուին» զրած է Կորիւն, բայց Մարաց լեզուին համար, մինչ Խորենացի կը զորձածէ այս բառերը աւելարանութեամբ Գարգարացոց կամ Աղուանից լեզուին համար)

Եւ ինքն յկուսանս իջեալ առ Արտովայէն թաղաւոր նոցա եւ առ եպիսկոպոսական Երեմիա, որոց կամաւ յամեն առեալ զվարդապետութիւնն նորա, ետուն մանկունս ընտիրս... որով ստեղծ զնշանագիրս կոկորդախօս աղխաւոր իմական խեցրեկազուեցին այնորիկ Գարգարացոց լեզուին: Եւ վերակացու թողեալ զաշխարհ իւր զՅովնաթան, միանգամայն եւ յահաւայս կացուցեալ զբանն արբուսի, ինքն դառնայ ՚ի Հայս, եւ զտանէ

զմեծն Սահակ թարգմանութեան պարագայի յատուցման յոչ լինելոյ յունի:

Միջանկեալ կերպով ըսենք հոս որ Խորենացիի առած վերջի աեզեկութիւնը թէ Մեծն Սահակ ասորերէնէ՝ եւ ո՛չ յունարէնէ՝ թարգմանութեան պարագայում զտեր է Մաշթոցը, բոլորովին կը տարբերի Կորիւնի աւանդածէն՝ թէ Ղեւոնդի եւ Եզնիկի Բիւզանդիոնէ Ս. Գրքի հաստատուն (մատահելի) օրինակներ բերելէն առաջ «կանխաւ յունական բարբառոյն ի հայերէն դարձուցեալ» էր ոչ միայն Ս. Գիրքը այլ եւ «բազում սուրբ հայրտպետաց» մեկնութիւններն, ուրեմն առաւել մըն է Խորենացիի կողմէ թէ յունարէն գիրք չէր մնացած Հայաստան: Սահակ կը ճանչցուէր իբր յոյն լեզուի մասնագէտ, բայց յիշուած չէ իբր ասորերէնի եւս քաջամուտ, եւ ասորերէնէ թարգմանութիւններ ընելու համար Սահակի եւ Մեսրոպի Եղեռիա զրկելը Յովսէփն ու Եզնիկը՝ չի թուիր հաստատել քաջ ասորագիրութիւնը Սահակի: Ասկէ գատ, ունինք Ղազար Փարպեցիի վկայութիւնը թէ Սահակ «անցուցանէր վարժիւք զբազում գիտնովք Յունաց» եւ «անվեհեր ջանալով զցայոյ եւ զցերեկ թարգմանեալ զկտակարանս ամենայն՝ զխօսեցեալս մարդարէիւք Ս. Հոգւոյն եւ զնորոյ կտակարանին քարոզութիւնս»: Ասի բոնել չէ թէ Սահակ չունէր ասորերէնի գէթ թեթեւ ծանօթութիւն, որ իրեն թոյլ տար յունարէնէ թարգմանած ատեն՝ աչքէ անցընել նոյն ժամանակ ասորերէն բնագիրը:

Բայց ինչ որ զերագանցօրէն ուշազբաւ է, սա իրողութիւնն է որ Կորիւնի եւ Խորենացիի պատմուածքները՝ զրերու զիւտէն անմիջապէս ետքը («վաղվաղակի») ուսուցման սկզբնաւորութեան վրայ՝ առաջին անգամէն իրարմէ կը շեղին հիմնապէս, -- շեղում մը՝ որ կը շեշտուի հեռոցեակէ, թէ՛ ուսուցման, աւետարանումի վայրերու կարգին, եւ թէ՛ ասանց մէջ պատահած գէպքերու մասին: Ասանք սկզբնաւորութիւնը:

Կորիւն բացայայտ կը պատմէ թէ զրերու զիւտին վրայ ուրախութեան տօնական օրեր անցընելէ անմիջապէս ետքը թագաւորը հրաման կուտայ Մաշթոցի «սկիզբ ընել» Մարաց կողմերը երթալ՝ ուսուցանելու, աւետարանելու, կրթելու: Հայոց թագաւորին այս յատուկ, փութիկոտ հոգածութիւնը «Կողմանք

Մարաց» դաւառին համար կը բացատրուի սահմանումով որ Մարք (Ասորպատականի՝ կոչուած երկրին մէկ մասը (հիւսիսային) Հայոց թագաւորին սեփականութիւնը, «ձեռական իշխանութեան տուն» ճանչցուած էր երբեմն, եւ Բիւզանդ (Ե. Բ.) կ'ակնարկէ ասոր իբր «տուն թագաւորին Հայոց որ յԱսորպատականին էր», եւ այս «Կողմանք Մարաց»ն ալ ասոր զրակից էր: Այս «ամուր» (լեւոտ, անառիկ) աշխարհն Մարաց (Բիւզ. Գ. Ծ.) դժուարամտոյց՝ լեւոտա ամէն երկրամասերու պէս՝ ամենէն աւելի վայրենի, անտաշ, խժական բարքեր իր մէջ մնացած պահելով, ստիպողական դատեց թագաւորը անկէ «սկիզբ ընել» Մաշթոցի զործունէութեան: Այս «Կողմանք Մարաց» դաւառը ուրեմն աննշան եւ քիչ ծանօթ տեղ մը չէր: Բիւզանդ երեք անգամ յիշած ունի դայն. (ա), Գ. ԻԳ. «Վասակ սպարապետն (Մամիկոնեան)... թողոյր զթագաւորն Արշակ յամուր տեղով ուրեմն յերկրին Մարաց (Հայաստանի հարաւ - արեւելեան սահման), (բ), Գ. Ծ. «Յետո եկաց ի թագաւորէն Հայոց ամուր աշխարհն Մարաց», եւ (գ), Ե. ԺԱ. «Եւ զկողմանս Մարաց, քանզի եւ նորա ապստամբեցին յարքայէն Հայոց (Պապ), հարկանէր Մուշեղ զնոտա մեծապէս»: Կորիւն եւ Բիւզանդ, երկուքն ալ Երզ դարու առաջին կէսին պատմադրոգներ, կը ճանչնան այս «Կողմանք Մարաց» դաւառը, սակայն Խորենացի թէպէտ չ'անդիտանար, եւ կը յիշէ «Կողմանք ամուրութեան Մարաց» (Բ. ԿԳ, եւ Գ. ԽԷ), սակայն Մաշթոցի՝ զրերը ստեղծելէ ետքը առաքելութեան առաջին վայրը հոն ընելը բընաւ չի յիշատակեր, մինչդեռ Մաշթոցի զործունէութեան առաջին քայլն ըլլալով աս՝ եւ թագաւորին յատուկ հրամանովը, կարելի չէր զանց ընել եւ լոտթեամբ անցնիլ վրայէն, ինչպէս կ'ընէ Խորենացի: Ի՞նչ է բուն պատճառը Խորենացիի այս զանցառութեան, դիրին չէ հաստատ գտնել, բայց կարելի է ենթադրել թէ Խորենացիի պատմադրութիւնը յետին ժամանակներ գրուած ըլլալով, երբ «Կողմանք Մարաց» վաղուց զազբած էր Հայաստանի մաս կազմելէ, եւ անցած Պարսից, ու թերեւս բնակչութիւնն ալ մեծ մասամբ Պարսիկներէ բաղկացած, այլևս չէր արժեր

զրադիւլ Մաշթոցի հոն կատարած գործերով: Ի դէպ է հոս մատնանիշ ընել նաև թէ նոյնքան եւ ա՛լ աւելի Խորենացիի յետնութեան նշան է իր դիտումնաւոր զանցառութիւնը Սիւնեաց Վասակ իշխանին, եւ ատոր իշխանութեան զլուխ անցնելէն ետքը Մաշթոցի Սիւնեաց աշխարհին մէջ գործունէութեան հանդէպ ցոյց տուած «որդիական հպատակութեան» եւ սատարող օգնականութեան, զոր Կորիւն կը յիշատակէ՝ Վասակի մտաւոր ձիրքերուն բարձր զրուատիքով հանդերձ: Խորենացի պատշաճ կը համարի կարճ նախադասութեամբ մը միայն անցնիլ այս ամենուն

վրայէն, իբր թէ Մաշթոց Բենիամին անուն թարգման մը ուզեր է Աղուանից աշխարհը եղած ատենը, «զոր անգանդազ արձակեաց մանուկն [երիասարդ] Վասակ Սիւնեաց տէր», եւ որիչ ոչինչ Վասակի վրայ!:

Խորենացիի այս ուշագրաւ զանցառութիւնները մատնանշելէ ետքը, կը դնենք հոս դէմ առ դէմ Մաշթոցի ուսուցողի եւ աւետարանողի գործունէութեան պատկերը՝ ժամանակի եւ վայրերու կարգով՝ ինչպէս Կորիւն եւ Խորենացի կ'աւանդեն, ցուցնելու համար երկուքին միջեւ անհամաձայնութիւնը:

Կորիւն

Խորենացի

1. Առաջելութիւն «կողմանք Մարաց»:
2. Աւետարանական արուեստն, թարգմանել, գրել, եւ ուսուցանել թարգմանութիւն Հին եւ Նոր կտակարանի բովանդակ.
3. Նորազիւտ ուսուցման աշակերտներ կը խմբէին ուսուցանելու եւ վարժեցնելու եւ ուսուցողներ պատարասելու:
4. Մասնաւորապէս Մամիկոնեան գերդաստանի մարդիկը վարժեցնել կը ձեռնարկէ Սահակ:
5. Համաձայնութիւն կը դռնանայ Սահակի եւ Մաշթոցի միջեւ որպէսզի առաջինը թաղաւորանիստ տեղերը քարոզէ, եւ զորձէ, իսկ Մաշթոց առաջելութեան երթոյն զաւանդելու եւ սահմանակից երկիրները:
6. Մաշթոց կ'այցելէ Գողթին՝ իր առաջին դաստակերտը — այս երկրորդ անգամ:
7. Յետոյ՝ սահմանակից Սիւնեաց աշխարհը կ'այցելէ ուր կ'իշխէր Վազկնակ, եւ քիչ յետոյ իշխանութեան զլուխ անցաւ Վասակ Սիւնեաց տէր:
8. Ժամանակ մը ետքը Վրաստան կ'այցելէ, Վրաց զրեւ կը ստեղծէ, Վրաց Բակուր թագաւորին կը ներկայանայ, կը վարդապետէ, զպրօցներ կը բանայ:
9. Կը դառնայ Հայաստան՝ աչքէ անցընել քաջաւերել, հաստատել աշակերտները եւ վարդապետել:
10. Ու յետոյ կը խորհի իր գործունէութիւնը վարել Յունաց բաժնին մէջ՝ հոն դանուող Հայոց քով («կէս ազգ Հայոց»):

1. Չանց կ'ընէ:
2. Լուսթիւն կը պահէ, եւ հարկ էր լուսթիւն պահել, որովհետեւ բովանդակ թարգմանութիւնը Ս. Գրքի արդէն Սամսի (!) մէջ իբր թէ կատարած, զլուխ հանած էին Մաշթոց եւ իր երկու օգնականները:
3. Դպրոցներու բացում:
4. Չանց կ'ընէ յիշել Կորիւնի պատմած այս շատ բնական եւ կարեւոր կէտը (կարեւոր՝ նկատելով Մամիկոնեանց յետոյ ա՛յնքան ետանդուն եւ արատաւոր զերբ՝ Եկեղեցիի պաշտպան կանգնելու մէջ):
5. Լուսթիւն կը պահէ՝ աշխատութեան բաժանման այս կարեւոր որոշման վրայ:
6. Կ'աւանդէ աս՝ Բիւզանդիոն երթէն յետոյ՝ շատ ուշ պատահած, մինչ Կորիւն անկէ առաջ տեղի ունեցած կը պատմէ:
7. Վաղինակի օրով Մաշթոցի Սիւնեաց աշխարհ երթալ քարոզելը շա՛տ առաջ կը դնէ, նոյն իսկ զրեւու գիւտէն, Դանիէլեան զրեւու գիւտէն իսկ առաջ !!
8. Վրաստան երթը, անոնց զրեւ ստեղծելը եւ Բակուր թագաւորին ձեռնառութիւնը շա՛տ կանուխ կը դնէ, Մաշթոցի հայ զրեւը ստեղծելէ եւ Հայաստան դպրոցներ բանալէ անմիջապէս ետքը, որ հակառակ է Կորիւնի պատմածին:
9. Չի յիշեր բնաւ:
10. Չի յիշեր բնաւ հոս: Երբ յետոյ այսպիսի խորհուրդ մը կը պատմէ, Սահակի կը վերադրէ գոյն, յընչացումը եւ նախաձեռնութիւնը Սահակի կուտայ՝ հակառակ Կորիւնի աւանդածին. իբր թէ Սահակ է որ «թողու զՄեսրոպ ՚ի վերայ վարդապետութեան կողմանն արեւմտից»:

Երբ Բիւզանդիոն

Բիւզանդիոնէ դարձ

1. Կը դառնայ Հայաստան ուր Ատտիկոս Հայրապետէն հրոման առեր էր Հայաստանի մէջ դանուած

1. Սահակն է որ կը հրամայէ քննել «որբորիտոն» աղանդաւորները, ուղղութեան հրուիրել, եւ եթէ չգան՝

«բարբարիանոսաց ազանդը» մէջտեղէն վերցնել եւ այս գործին կը ձեռնարկէ, եւ կը պատժէ ազանդաւորները ու երկրէն «կը կորզէ»:

2. Այցելութիւն Ազուանից երկիրը, զի՛ր ստեղծել, վարդապետել:

3. Կը դառնայ Վարդաշապատ՝ այս նորագործ յաջողութիւնն ալ իմացնելու:

4. Վերստին այց Ազուանից երկիրը եւ Բաղասական դաւառը:

5. Ազուանքէն՝ Վրաստան Գարդմանական Զորով — ձեռնառութիւն Խուրս իշխանի:

Ասկէ ետքը, բաւական զուգընթաց են, բայց Բիւզանդիոսն երթը. Յունաց բաժնիւն մէջ զսնուող Հայերուն ուսուցանելու խորհուրդը, Յոյներէն գտած ընդունելութիւնը,

«խալտասակել իրաւացի մահուամբ» հակառակ Կորիւնի որ ուժրով ձեռնարկը Մաշթոցի կը վերադրէ:

2. Ազուանից երկիր երթալը եւ անոնց զի՛ր ստեղծելը կը դնէ շա՛տ առաջ, Բիւզանդիոսն երթալէն առաջ:

3. Զի յիշեր, այլ ասոր տեղ կը պատժէ իր թէ Մաշթոց կ'առանձնանայ Շաղղոմք անապատ տեղ մը, հոն կ'ուսուցանէ իր աշակերտներու առաջին խմբին՝ կ'երթայ Գողթն՝ իր առաջին ընդի դաւառը, հոն հեթանոսական ազանդ մը մէջտեղէն կը վերցնէ. իրեն կ'օգնէ հայրաբարոյ Գիւտ՝ որդի Շարիթայ — առաջինը բոլորովին անձանօթ Կորիւնի, իսկ երկրորդը՝ շատ առաջ տեղի ունեցած է, (Կորիւնի համեմատ) Բիւզանդիոսն երթէն առաջ:

5. Այց «Բաղասական կողմանք» դաւառը զարձեալ հեթանոսական ազանդաւորներ ուղղելու կամ հալածելու: Կը դառնայ Գարդմանայ ձորով — հոս ալ նոյն ազանդին ընկերները զանել ուղղելու:

Այս ազանդն ու ազանդաւորներու հետապնդումը անձանօթ են Կորիւնի:

եւն., բոլորովին աարաձայն կ'աւանդեն Կորիւն եւ Խորենացի — ինչ որ առանձին քընտրութեան առարկայ պիտի ընենք:

Կորիւն

Խորենացի

Եւ անդէն վաղվազակի 'ի միայնակեցութեան կարգ մտանէր: ... Ասեալ այնուհետեւ երանելոյն զհաւատացեալս իւր՝ դիմեալ իջանէր յանկարդ եւ յանդաման տեղիս Գողթան: Այլ եւ ընդ առաջ ելանէր նմա իշխան Գողթան, այր երկիրընձ եւ աստուածասէր, ըստ աշակերտաց հաւատացն Գրիտոսի: Իսկ երանելոյն վաղվազակի զաւետարանական արուեստն 'ի մէջ առեալ՝ ձեռն արկանէր զգաւառովն հանդերձ միամիտ ստորութեամբ իշխանին գերեալ զամենեսեան 'ի հայրենեաց աւանդելոց, եւ 'ի ստանալական դիւստալառ ըստ պատուութիւնէն 'ի հնազանդութիւն Գրիտոսի մատուցանէր: Եւ յորժամ 'ի նոսա զբանն կենաց սերմանեալ, յայտնի իսկ ընակչաց գաւառին՝ Աշանք մեծամեծք երեւէին, կերպակերպ նմանութեամբ դիւացն փախըտակամ լինելով անկանէին 'ի կողմանս Մարաց:

Եւ երթեալ 'ի գաւառն Գողթան ընակէ, զմիայնակեցութեան վարս ստացեալ: Եւ որ 'ի նմա զօղեալ ազանդն հեթանոսական թաքուցեալ յաւուրցն Տրդատայ մինչեւ ցայն ժամանակս եւ ապա յայտնեցաւ 'ի վաթթարել թագաւորութեանն Արշակունեաց՝ զայն երբձ օգնակալութեամբ իշխանի գաւառին՝ որում անուն էր Շարիթ (Շարթ) ըստ Կորիւնի: Ուր Աշանք աստուածայինք լինելիս որդէս սու սրբովն Գրիգորիւ, նալածակամ լեալ զեւք մարմնաւոր տեղեամբ՝ անկանէին 'ի կողմանս Մարաց:

Այս երկու հատուածներուն միջեւ նմանութեան կէտերը ակնհաս են: Բայց ուր Խորենացի բանաքաղելով հանդերձ կ'այլափոխէ՝ զանազանուելու համար Կորիւնէ, կ'իյնայ կասկածանքի տակ: Կորիւն Մաշթոցի միայնակեցութեան տեղը չ'որոշեր, բայց յայտնի կը տեսնուի որ ուր որ ալ եղած ըլլար ատ՝ Գողթն չէր կրնար ըլլալ, քանի որ Կորիւն կ'աւանդէ թէ «այնուհետեւ առնելով

իր հետեւող հաւատացեալները՝ կը զիմէ կ'իջնէ Գողթն»:

Մինչդեռ Խորենացի բացորոշ կ'ըսէ թէ Գողթն գաւառը կ'երթայ կը ընակի ու միայնակեցութեան կեանք կը վարէ: Ինչ որ Կորիւն ընակիչներու «հայերէն աւանդուած ստանալական դիւստալառ սպասաւորութիւն» կ'անուանէ՝ Խորենացի «ծածկուած հնուց պահուած հեթանոսական կրօնք» կը կոչէ,

Կորիւնի բառերուն համանիշներ ճարտարելու սովորութեամբ, ինչպէս «կերպակերպ նմանութեամբ դեւք» կը դառնան «մարմնաւոր տեսլեամբ դեւք», այլակերպ դեւերուն փախչիլ հալածիլը, Կորիւնի «նշանք մեծամեծք երեւէին» նկարագրելը արդէն իսկ բաւական հրաշք մուծանել էր. բայց Խորենացի աւելի

եւս կը չափազանցէ «աստուածային նշանք»ի հանդամանքը տալով:

Այս դէպքը կը պատահի զրոյ զիւտէն առաջ, նոյն իսկ Գանիէլեան անբաւական զրերուն զիւտէն առաջ: Եւ սակայն, ամենամեծ զարմանքով կը տեսնենք Խորենացիի մէջ որ այս դէպքին անմիջապէս հետեւիլ կուտայ Մաշթոցի երթը Սիւնեաց աշխարհը, սապէս՝

Կորիւն

Խորենացի

Կորիւն կը կերտրիկէ այս բացատրութիւնը «Ոչինչ պակասութեամբ բան զայլոցն դաւառաց անդ ցուցեալ» բայց վերաբերութեամբ Վրաստանի Տաշրոց դաւառին:

«Եւ ոչինչ յայնցանէ պակաս արարեալ գտանի եւ Սիւնեաց աշխարհին, օգնականութեամբ նորին իշխանին որ կոչէր Վաղինակ»:

Մինչդեռ հաստատ զիտենք Կորիւնէն թէ Մաշթոցի այս երթը Սիւնեաց աշխարհ՝ լիակատար զրերու ստեղծումէն շատ ետքը, Գողթն երկրորդ անգամ այցելութենէն ետքը տեղի ունեցաւ: Հաւանորէն Խորենացի Կորիւնէն զիտէր թէ Սիւնեաց աշխարհ երթը կը յաջորդէ Գողթն դաւառ այցելութեան, բայց յիշողութեանէն վրիպեր է թէ երկրորդ այցելութեանն է որ կը յաջորդէ, ո՛չ առաջինին:

Կորիւն կը պատմէ թէ Մաշթոց թիւզան-

Կորիւն

Խորենացի

«Յայնմ ժամանակի եկեալ զիպէր նմա այր մի երէց Աղուան աղքատ բնիկամէն անուն, եւ նորա (Մաշթոցի) հարցեալ եւ քննեալ զբարբարոս բանս Աղուաներէն լիզուին, աննէր ապա նշանադիրս ըստ վերնապարպեւ կորսովի սովորութեան իւրեւմ... Եկտ այնորիկ հրաժարեալ յեղիսկոպոսաց, յիշխանաց աշխարհին եւ յամենայն եկեղեցեաց, առ որս թողեալ վերակացուս զերկուս ամանս յիւրոց աշակերտացն, որ առաջնոյն Ենովք անուն էր, եւ երկրորդին Գանան:

(Եւ ինքն բաղում աշակերտօք զայր անցանէր 'ի կողմանս Հայոց մեծաց, եւ հասեալ 'ի Կոր Բաղաբն — Վաղարշապատ — կը ներկայացնէ կաթուղիկոսին եւ թագաւորին Աղուանից մէջ կատարած դարձ մը, եւ քիչ մը ատեն հանդիստ աննէլէ ետքը, վերստին կ'երթայ Աղուանից աշխարհը):

«Եւ հասեալ 'ի թագաւորական տեղիսն տեսնէր զսուրբ Եպիսկոպոսն Աղուանից որում անուն երեմիա կոչէին, եւ զնոցին թագաւոր որում Արափաղէ էր անուն՝ ամենայն ազատօք հանդերձ որոց առաւել հպատակութեամբ ընկալեալ... եւ նոցա երկոյսուց... յանձն առեալ զդպրութեանն հնազանդելոյ՝ տային եւս հրաժան 'ի դաւառաց եւ 'ի տեղեաց իշխանութեանն իւրեանց բազմութիւն մանկանց յարուեստ զդպրութեանն ամէլ Եւն: Եւ յորժամ դայն արարեալ Նուասարութեամբ (մի-

ղիոնէ դառնալէ ետքը, եւ հոնկէ Ատտիկոս հայրապետէ ընդունած խիստ պատուէրին համեմատ Հայաստան «Բարբարիանոսաց ազանդ»աւորները սաստիկ պատիժներու ենթարկելէ եւ աղանդը երկրէն վերցնելէ ետքը Աղուաններուն զիր կը ստեղծէ: Սակայն Խորենացի թէ՛ Վրաց եւ թէ՛ Աղուաններուն զիր ստեղծելը կը դնէ Բիւզանդիոն երթալէն առաջ, եւ պէտք է համեմատութեան դնել երկուքին պատմութեանը, ակնյայտ ցուցնելու համար Խորենացիի բանաբաղելը հանդերձ այլափոխութեամբ:

Խորենացի (զլուխ ԾԳ)

«Եւ ինքն յԱղուանս իջեալ, առ Արափաղէն թագաւոր նոցա եւ առ Եպիսկոպոսապետն երեմիա, որոց կամաւ յանձն տեսալ զվարդապետութիւն նորա, ետուն մանկունս ընտիրս:

Եւ կոչեալ զԲենիամին ոմն ընտրաւոր թարգման, զոր անդանդալ արձակեաց մանուկն Վասակ Սիւնեաց տէր 'ի ձեռն Անանիայի Եպիսկոպոսի իւրոյ, որով քստեղծ զնշանադիրս կոկորդախօս աղխարուր խժական խեղրեկազունին այնորիկ Գարգարացոց լեզուին:

Եւ վերակացու թողեալ զաշակերտ իւր զՅովնաթամ, եւ բահանայս կացուցեալ զբանն արքունի ինքն գառնայ 'ի Հայոս:

Հոս կ'ընդհատէ Մաշթոցի զորձունէութեան պատմութիւնը եւ հաղիւ Յ գլուխ յետոյ կը դնէ շարունակութիւնը ինչպէս է Կորիւնի մէջ:

Խորենացի (Կ. զլուխ)

«Քանզի մնացեալ արժատ դառնութեան հեթանոսական ազանդոյն 'ի ժամանակի անիշխանութեանն 'ի վեր երեւեալ (!) 'ի բաղումս տարածեցաւ: Չորս ընտրած արարեալ երանկուոյն՝ հանդերձ օգնականութեամբ հօրաբարոյին Գոռայ՝ որդոյ Ծարիթայ իշխանին զուստին: Տեղեկանալով եւս եթէ շարեաց վարդապետացն

արանութեամբ) և լցնել զպիտոյն իւրեանց և զկամացն յօժարութիւն, ձեննատու ևս եղև յմա սրբամտոյց վարդապետութեանն 'ի Բաղասական կողմանս սրբոյ եպիսկոպոսին ՈՐՈՒՄ ՄՈՒՇԵՂ ԿՈՉԷՆ, հրատարէր սպտ 'ի Թաղաւորէն, և յեպիսկոպոսացն և յամենայն եկեղեցոյն Աղուանից: Եւ զմանս յիւրոց աշակերտացն վերակացուս իւրեան: Կացուցանէր, հանդերձ արամբ քահանայի՝ արբունական գրանն, որում անուն Յովնաթան կոչէին ևն:

Այս երկու հատուածներուն մէջ՝ հակառակ բազմաթիւ նշաններու մէկուն միւսէն կախման, շատ մը փոքրիկ տարբերութիւններ կան, որոնց մէջ հաւատարմագոյնը Խորենացին չի կրնար ըսուիլ: Աղուաններուն Երեմիա եպիսկոպոսը (Կորիւն) Եպիսկոպոսապետ կ'ընէ Խորենացի, Բենիամին Երէցը (Կորիւն) «ոմն շնորհաւոր թարգման» կ'ընէ Խորենացի, Մաշթոցին կոչել կուտայ Բենիամինը, մինչ Կորիւն կ'ընէ թէ Բենիամին ինք կուգայ գտնել Մաշթոցը:

Բոլորովին անհաւանական կ'երեւի Սիւնեաց տէր երիտասարդ Վասակ իշխանը խառնել Բենիամինը Մաշթոցին զրկելու՝ ձեռամբ Սիւնեաց Անանիա Եպիսկոպոսին, որ արդէն ծանօթ էր Մաշթոցի իբր իր աշակերտը: Աղուաններուն Բաղասական գաւառը իր աշակերտներէն վերակացուներ (անանուն) կը զնէ (Կորիւն). բայց Խորենացի միայն մէկ աշակերտը Յովնաթանը կը նշանակէ վերակացու, և «քահանաներ» կը կացուցանէ արքունի գրան, մինչ Կորիւն միակ քահանայ մը (Յովնաթան աշակերտը) կուտայ արքունի գրան: Նոյնպէս երկբայական է Խորենացիի աւանդածը թէ հեթանոսական կրօնքի ուսուցողներուն առաջաւորները («նախագոյնք») Բաղասական

նախագոյնք 'ի Բաղասականն են 'ի կողմանս: Որ երթեալ զրազումս յուղղութիւն ամէ, և զսակաւս անդարձս յիշխանութիւն Հոնաց հալածականս ամէ, հաւատալով զվարդապետութիւն կողմանցն այնոցիկ եպիսկոպոսի որում Մաշթեմ կոչէին:

սական գաւառին մէջն ըլլալով, Մաշթոց փոյթ կը տանի ուղղութեան ըրելու գաննք, և անուղղաները Հոնաց աշխարհ փախստական կ'ընէ: Դժուար է հաւատալ ասոր, որովհետեւ եթէ ստուգութիւն ըլլար աս՝ Կորիւն գանց չպիտի ընէր Մաշթոցի այս աղանդահալած գործունէութիւն ալ յիշատակել, ինչպէս ըրած է Գողթնի, բարբարիանոսաց աղանդին, և թէնդորոսի «ընդունայնախօս աւանդութեանց» համար:

Դարձեալ՝ Կորիւն կը պատմէ թէ Աղուաններուն զրեք ստեղծելէ ետքը երբ Մաշթոց հրաժեշտ կ'անէ անոնց եպիսկոպոսներէն, իշխաններէն, եկեղեցիներէն, ասոնց քով վերակացու կը թողու իր աշակերտներէն երկուքը՝ Ենովք և Դանան: Բայց սոյն այս երկու աշակերտները՝ Խորենացիի համեմատ իբր թէ բոլորովին տարբեր տեղ վերակացու թողուց Մաշթոց, «զԵնովք (և զՎ.Ե.Նոյ) 'ի Սպեր, և զԴանան յեկեղեաց: Պարզ իրողութեան մը վրայ թէ այս երկու աշակերտները ո՛ւր թողուց՝ այսքան ակնյայտ անհամաձայնութեան առջեւ, որո՞ւ հաւատալ պէտք է, Մաշթոցի գերագաս աշակերտին Կորիւնի՞, թէ տարիներ ետքը պատմագրող Խորենացիին:

Կորիւն

Խորենացի

Խաղաղեալ գայր 'ի կողմանց Աղուանից անցանել յաշխարհն Վրաց:

Եւ հասեալ գայր հանդէպ Գարգմանական ձորոյն, ուր առջ լինէր նմա իշխանն Գարգմանից որում Խորս կոչէին: Եւ ասոնջական եղև նմա աստուածասէր. երկիւզածութեամբ առաջի զնէր զանձն վարդապետին հանդերձ իշխանութեամբն իւրով, ստաւելադոյն իսկ վայելեալ 'ի հիւթ և 'ի պարարտութիւն վարդապետութեանն, յուղարկէ զերանելին ուր և երթալոցն էր:

Իսկ նորա անցեալ զիմեալ 'ի կողմանն, առ որով ժամանակաւ Արժիւղ անուն քաղաքիւ վրաց պայծառացուցեալ ծաղկեցուցանէր զվարդապետութիւնն, և նորա շրջեալ զամենայն աշակերտօք, պատ-

ձնքն դառնայ զԳարգմանայ ձորովն. զի և 'ի նմա լուա լինել յընկերաց նորին ազանոյն (զարձեալ հեթանոսական ազանոյն կրօնին հետեւողները գտնել ու հետադնդել տալ կ'ուզէ Մաշթոցի): Չորս դեալ ամէ և զնոսա 'ի գիտութիւն ճշմարտութեան, հանդերձ վերստին ուղղութեամբ իշխանին Գարգմանայ որում անուն էր Խորս:

Հրաւիրի անդէն 'ի Բղէշիէն Գուգարացուց Աշուշայէ, յաղաղս նորին գործոց (նոյն գործքին համար — զարձեալ հեթանոսական ազանդը սրբելու?) գալ յիւր իշխանութիւնն՝ 'ի գաւառն Տաշրոց, ուր երթեալ՝ յաւազոյնս վարդապետեաց, և հաստատագոյնս քան գամեմայն աշակերտելուն (անիմաստ այլասացութիւն մը

ուիրեալ կալ 'ի ճշմարտութեանն:

Յայնժամ իշխանին Տաշրացոց՝ սուն պատուականի
և աստուածաբրի որս անուանալ կսէր Աշուշայ, 'ի
ձեռն տայր նմա զանձն տմենայն գաւառան իւրով եւն:

Կորիւնի «չրջեալ զամենայն աշակերտօք, պատուիրեալ
կալ 'ի ճշմարտութեանն» յտակ նախադասութեանն) առ
որով ժամանակու Արձիլ ոմն էր կացեալ քազաւոր
վրաց:

ԳԱՌՆԻԿ ՖԵՏԳԼԵԱՆ

(Շարունակելի)

Ս Ի Կ Ա Ր Է Թ Ս

Սիկարեքիս լոյսն առկայծ
— Խաւարին մէջ սեներակիս —
Գրքուրին մ'է պրլպրլուն,
Քրքոջ բիբ մ'է սիրավառ:

Սիկարեքիս կրակին
Նեկարօրէն կր նայիմ,
Նեբ շեմ ուզեր կեղծաւոր
Տեսնել երեսը հիւրիս:

Սիկարեքիս շրնորհիւ
Համբերութեամբ կր լրսեմ
Մերուկներուն խրատներն
Ու բամբասանքը կանանց:

Սիկարեքիս մուխին հետ
Մերք կր սխլաւիմ կուլ սաղու
Քրսուրիներ, կրօսամբանք
Կեանքիս մասին չարաղէս:

Սիկարեքիս մուխին հետ
Օգին կուսամ փուն գրղզումն
Որ սարիներս անցուցի
Նրազելով ծուլօրէն:

Օգին կուսամ մրսածումն՝
Որ իմ ցաւս է անդաման,
Թէ շաս խորունկ բզգալուս
Միւրիլ եղաւ հետեւանք:

Սիկարեքիս մուխին հետ
Օգին կուսամ բարկութիւնս
Որ շեմ կշնար վրեժ առնել
Ճակասագրես անողոք:

Ու կր ծրխեմ, կր ծրխեմ
Որովհետեւ պէտք է ես
Մոռնամ ժամերս յուսահաս,
Պէտք է մոռնամ մահուան գայն:

ՅՈՎԱԷՓ ՇԱՀԷՆ